

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 18

1 Յոշնոշար 1897



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՄ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԼԷԼԷԿԵԱՆ

Պապը Ալե Զատտեհե Թիւ 20

1897

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 1 Ըստ գրոց եւ ըստ բարդիական վկայագրոց Նանապետոց ժամանակագրութիւնն.
- 2 Ակնարկ մը Ս. Իգնատիոսի թղթոց վրայ.
- 3 Օղոյ մասնկան պատմութիւնն.
- 4 Երկրաբանական.
- 5 Մթնոլորտաբանական.
- 6 Բնախօսական.
- 7 Աստղաբաշխականք.
- 8 ՂԱՐԲ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. ՅՈՎ, ՀԱՆՆԵՍ Վ. ԱՌԻԿԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Ց

ԵՍՐԱՅԻՄ ԳՐԱԳՐԱՐ

ԹԻԻ 18

1 Յունուար 1897

ԸՍՏ ԳՐՈՑ ԵՒ ԸՍՏ ՔԱՂԴԵԱԿԱՆ ՎԿԱՑԱԳՐԱՑ
Ն Ա Հ Ա Պ Ե Տ Ա Ց Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ն

Նահապետաց շրջանն ըստ Գրոց՝ առաջին մարդէն մինչեւ յեզրիպտոսէ ելքն կը ձգի՝ Բուն ժամանակագրական դիտմամբ Սրբահամու կոչումէն սկսեալ մինչեւ ելքն աւելի հեշտին կըրնայ նկատուիլ. ուստի նախ քան զՍրբահամ նահապետաց շրջանն կ'ըսկսիմք քննել:

Առ այս զլիաւոր ազրիւր սենիմք զՍ. Գիրս. որոյ վրայ առաջին տրուած ակնարկն՝ զուցէ շատ պարզ կարծել տայ մեզ սոյն ինդիր, սակայն ոչ այդպէս: Սրբահամէն սկսեալ դէպ ի ծագն ելլել հարկ ըլլալով՝ առաջին անտուժեամբ այնպէս կը թուի ընթերցողին՝ զի իւրաքանչիւր նահապետի տրուած տարիքն բարդելով իւր նախնոցն վրայ՝ մինչեւ Նախամարզն առանց մեծ զժուարութեան կրնամք ժամանել. այլ այդպէս չէ: Վասն զի զիտեմք Երկրարանական գիտութեան եւ Մարդախօսականին պահանջն, գիտեմք հնախօսական յայտնութիւնքն, գիտեմք հակառակ կարծիքն, ուստի պէտք է հաստատուն քնութեամբ՝ այս ամենն առնելով ի նկատի՝ տալ պատասխանն:

Ով ոք քննիչ Գրոց՝ որ Մնունդքն ձեռք առնու՝ Նահապետաց իւրաքանչիւրին տրուած կենաց հաշուոյն պիտի զժուարի հետեւանաց յանդիլ: Ս. Գիրք երեք անսակ ցանկ կը ներկայեն մեզ Նահապետաց ժամանակագրութեան, առաջինն ըստ Եօթա-

նասնից՝ յորմէ Մերս. երկրորդն՝ յուղայական երբայեցւոյն, յորմէ լատինականն. ըստ որում եւ Ուքեղոս իր Տարկոնաւն, քրիստոնէութեան առաջին զարուն. երրորդն՝ Սամարացի երբայականին: Արդ քննիչն այս երեք ցուցակներէն մին կամ պէտք է ընտրէ, կամ երեքն այլ ձգէ եւ այլ չորրորդի մը հետամտի, զոր ոչ մի Ս. Գիրք չունին առ այժմ:

Աստէն այդ երեք ցուցակներն կը ներկայացունենմք ընթերցողաց: Թէպէտ եւ ստոյգ ժամանակագրութեան համար լաւագոյն է իւրաքանչիւր Նահապետի ծնող եղած ժամուն տարիքն առնուլ ի հաշիւ, եւ մեք ըստ Մննդոց գրոց՝ իւրաքանչիւրին կենաց գումարն եւս կը կարդեմք, ինչպէս որ կը գտնեմք: Իւրաքանչիւր Նահապետի մինչեւ զաւակ բերելն՝ եւ սնտի մինչեւ ի մահ տարեաց հաշիւն եւ համագումարն պիտի ծառայեն մեզ Ս. Գրոց սոյն ցուցակներուն մէջ ի թարգմանչաց եւ ի գաղափարողաց սպրդած թուականաց փոփոխութիւնքն ցոյց տալու, եւ աւելի եւս՝ զի այսու կարեմք թուականաց անուան թարգմանութեան խնդիրն պարզել:

Ուստի առաջին սեան թուականք իւրաքանչիւրին զաւակ ունեցած կամ զաւակին չլացած տտենի տարիքն է. երկրորդ սիւնն՝ զկնի ծննդեան զաւակին մինչեւ ի մահ տարիքն. իսկ երրորդն՝ գումարն.

Ա. Ֆակ

Եօթանասնից

Ա.	Աղամ	230	+	700	=	930
Բ.	Սեթ	205	+	707	=	912
Գ.	Ենուս	190	+	715	=	905
Դ.	Կայնան	170	+	740	=	910
Ե.	Մաղաղայել	165	+	730	=	895
Զ.	Յարէդ	162	+	800	=	962
Է.	Ենուք	165	+	200	=	365
Ը.	Մաթուսաղա	167	+	802	=	969
Թ.	Ղամէք	188	+	565	=	753
Ժ.	Նոյ	502	+	448	=	950

Բ. Ֆակ

ԺԱ.	Սեմ	100	+	500	=	...
ԺԲ.	Արփաքսադ	135	+	400	=	...

ժԳ.	Կայնան	130 + 330 = ...
ժԴ.	Սաղա	130 + 330 = ...
ժԵ.	Եբեր	134 + 270 = ...
ժԶ.	Փաղէկ	130 + 209 = ...
ժԷ.	Ռազա.	132 + 207 = ...
ժԸ.	Սերուք	130 + 200 = ...
ժԹ.	Նաքովր	179 + 125 = ...
Ի.	Թարա	70 + S = 205

Յուդայական Էբրայեցւոյն

Ա. Ցանկ

Ա.	Ազամ	130 + 800 = 930
Բ.	Սեթ	105 + 807 = 912
Գ.	Ենովս	90 + 815 = 905
Դ.	Կայնան	70 + 844 = 910
Ե.	Մաղաղայէլ	65 + 830 = 895
Զ.	Յարէդ	162 + 800 = 962
Է.	Ենովք	65 + 300 = 365
Ը.	Մաթուսաղա	187 + 782 = 969
Թ.	Ղամէք	182 + 595 = 777
Ճ.	Նոյ	502 + 448 = 950

Բ. Ցանկ

ժԱ.	Սեմ	100 + 500 = ...
ժԲ.	Արփաքսաղ	35 + 303 = ...
ժԳ.		
ժԴ.	Սաղա	30 + 403 = ...
ժԵ.	Եբեր	34 + 430 = ...
ժԶ.	Փաղէկ	30 + 209 = ...
ժԷ.	Ռազա	32 + 207 = ...
ժԸ.	Սերուք	30 + 200 = ...
ժԹ.	Նաքովր	29 + 119 = ...
Ի.	Թարա	70 + S = ...

Սամարական երբայեցոյն

Ա. Յանկ

Ա.	Աղամ	130 + 800 = 930
Բ.	Սեթ	105 + 807 = 912
Գ.	Ենովս	90 + 815 = 905
Դ.	Կայնան	70 + 840 = 910
Ե.	Մաղաղայէլ	65 + 830 = 895
Զ.	Յարէզ	62 + 785 = 847
Է.	Ենովք	65 + 300 = 365
Ը.	Մաթուսաղա	67 + 653 = 720
Թ.	Ղամէք	53 + 600 = 653
Ժ.	Նոյ	502 + 448 = 950

Բ. Յանկ

ԺԱ.	Սեմ	100 + 500 = 600
ԺԲ.	Արփաքսաղ	135 + 303 = 438
ԺԳ.		
ԺԴ.	Սաղա	130 + 303 = 433
ԺԵ.	Եբեր	134 + 270 = 404
ԺԶ.	Փաղէկ	130 + 109 = 239
ԺԷ.	Ռազա	132 + 107 = 239
ԺԸ.	Սերուք	130 + 100 = 230
ԺԹ.	Նաքովր	79 + 69 = 148
Ի.	Թարա	70 + 8 = 145

Առաջին սեան թուոյ դումարն վերէն վար՝ որ իւրաքանչիւր Նահապետին ծնունդ բերելուն տարին է, Աղամայ ստեղծումէն մինչև Աբրահամու ծննդեան չրջանն կը բերէ զմեզ. որ ըստ Եօթանասնից՝ 3414 տարի է. ըստ յուդայականին՝ 1948 իսկ ըստ Սամարականին՝ 2249: Որո՞ւն հաւանելու եմք:

Եօթանասնիցն՝ ըստ ինքեան պատկանելի է. հայրապետական եկեղեցիք միշտ ըստ այսմ ստեղծման թուականն համարած են: Այս թուական ըստ Աղեքսանդրիոյ եկեղեցւոյն՝ 5504 ին է. ըստ Անտիոքայ եկեղեցւոյն՝ 5490 ին. ըստ Կ. Պօլսոյ եկե-

զեցւոյն՝ 5510 ին. եւ ըստ Հոովմայ եկեղեցւոյն՝ 5199 ին: Եկեղեցւոյ առաջին Հարք Եօթանասնիցն միշտ ընդունած են . նոյնպէս եւ Լատինք: Ի ժամանակցայ նոյնպէս շատ նշանաւորք՝ նոյն իսկ ի բողոքականաց մեծ ընդունելութիւն եւ յարդ ընծայած են սոյն թարգմանութեան:

Իսկ յուղայական երբայեցւոյն հետեւորդ են՝ ինչպէս զիտեմք՝ Լատինք, որոց թարգմանութիւնն այս օրինակէն է. զոր կը հաստատէ իր հնութեան պատուովն Ոնքիլոս իր Տարկոնաւն եւ որուն կը հետեւին հրէայք:

Սամարական երբայեցւոյն ցուցակք զիսնոց ուշադրութեան արժանացած չեն. սակայն հին ժամանակ ընդունելի եղան յոմանց. եւ ի նորոց՝ յեզրպտադիակէն Լեբսիոէ:

Այս յայտ է որ մեծամասնութիւնն եւ ծանրակշիռն է Եօթանասնիցն . ուստի սորա եւ կրկին երբայականաց ընտրութիւնն ազատ լինելովն հանդերձ՝ կարող է քննիչն եւ պիտոյ իսկ սոցս մէջէն թուանշանքն կոճոպկ եւ բնիկ մովսիսականքն ածել ի դոյ. Ոմանք անհնար կը համարին զայդ . մեք չեմք ձայնակցիք այդպիսեաց. այլ լիուրի ապահովութեամբ չզօրելով իսկ խօսի՛ վստահ եմք՝ թէ մերն սոյն թարգմանութեանց եւ սոյն օրինակաց մէջէն երևան պիտի ելեն, սոցս իսկ օժանդակելովն:

Ապաքէն վերին ցուցակներն իրարու հետ համեմատելով՝ թուականաց որչափ ալ տարբերութիւն կը տեսնեմք, սակայն մեծ չէ յոյժ:

Եօթանասնից ընդ երբայականաց ունեցած զանազանութիւնն՝ իսկոյն կ'երևուի որ զիպուածական չէ, այլ կամովին եւ զիտակցութեամբ. այլ ինչ էր պատճառն. Նոյն անդրադարձութիւնն ունեցած է եւ Ս. Օգոտարնոս իր Յղ. Քաղաքին Աստուծոյ գրոց մէջ:

Մինչ նախ քան գՔրիստոս 280 ին՝ Եզիպար մեծ քահանայապետի օրով եւ Եղբայրասիրին Պողոմէոսի ժամանակ՝ Եօթանասունք՝ Աղեքսանդրիոյ ժողովոյն անդամք՝ զՀնգամատեանն յունարէն հրատարակեցին, երբայեցի աղեքսանդրեան զպրոցն դեռ եւս կատարելապէս կազմուած չէր: Պողոմէոս Սոտրոսի զԵրուսաղէմ հարուածելէն յետոյ 319 ին՝ յեզրպտոս տարած Իսրայէլացի դաղթականութիւնն օրէ օր վաճառականութեամբ եւ արուեստներով կը ծաղկէր: Հելլենական ազգեցութեան զօրութեամբ տակաւ առ տակաւ լեզուի փոփոխութեան հետ՝ իմաստասիրական անտուածաբանութեան դրութիւնն սկսաւ հաս-

աստուիչ մէջերնին. որոց ազդեցութիւնն կրած է նաեւ Եկեղեցին երկրորդ դարու մէջ:

Անդին Երուսաղեմի մէջ՝ նոյն Եզրիազար Քանանայապետին օրով որ զԵօթանասունն յԱղեքսանդրիա զրկած էր զՕրէնս ի յոյն լեզու փոխելու, Անտիգոն Սոկկոս նոր վարդապետարան մը հիմնած էր, եւ մատենադրական մեծ փայլ կ'ըստանար Պաղեստին: Այս միջոցին է Յեսու որդի Սիրաքայ որ իր Իմաստութիւնն կը լսեցունէ: Երրորդ դարու այս վարդապետաց (Տաննա-յիաք) անսչութեամբ, երկրորդ դարու սկզբան Յեսուայ որդոյ Բարաքայ վարդապետին օրով, առաջին դարուն հոչակաւոր դիտնականաց վարչութեամբ՝ Ս. Գիրքն սկսան խորունկ կերպով ուսումնասիրել: Պաղեստինեան զպրոցն փարիսեցոց ոգովն պաշարուած՝ նախ եւ աւելի քան զայլ ինչ Թորահի արտաքինն պիտի մտղէր, եւ հայեցողական քննութիւնք ի գիրն պիտի կեդրոնանային:

(Շարայարեյի)

Ա Կ Ն Ա Ր Կ Մ Ը

Ս, Ի Գ Ն Ա Տ Ի Ո Ս Ի Թ Ղ Թ Ո Ց Վ Ր Ա Յ

(Շարունակութիւն տես բիւ. 17)

ԱՌ ՓԻԼԱԴԵԼՓԻՍՑԻՍ

«Իզնատիոս որ է աստուածազգեաց՝ եկեղեցւոյդ Աստուծոյ Հօր եւ Յիսուսի Քրիստոսի Տեառն, (Տպ. մերոյ), որ է ի Փիլադելփիա (քաղաք ըստ Տպ.) Ասիացոց, որ գրութիւն եզիտ եւ միաբանութեամբ Աստուծոյ է ճշմարտեայ, եւ ցնծայ (Տպ. սիրով յաւելուած) ի շարչարանս Տեառն մերոյ անբաժան, եւ ի յարութիւն նորա քաջալերեալ է բազում ողորմութեամբ: » (Տպ. եւ ցնծայ սիրով ի Շարչարանս եւ ի յարութիւնն Քրիստոսի, եւ քաջալերեայ է յուսով եւ բազում ողորմութեամբ):

«Որոյ ողջոյն տամ արեամբն Յիսուսի Քրիստոսի, որ է

մշտնջենաւոր ուրախութիւն եւ մնայ յաւիտեանս» Սիրուն ձեւ ողջունատութեան , յունականին նախորիւ տրականն ուղիղ կերպով դարձած է ի գործիական . զոր տարրական ուղղութեամբն կրնամք յեզուլ . Ում ողջոյն տամ յանուն Յիսուսի Քրիստոսի, որ է մշտնջենաւոր ուրախութիւն եւ մշտակայ : Գեղեցիկ վիպութիւն մ'է այս նախկին Եկեղեցւոյ զվերակէս Օր ցնծութեան կոչելուն . զի այն օր միայն Ս. Պատարագն կը մատչէր ի Քառասնորդս եւ ի Պահա՝ Լաւոյրիկեայ ժողովն կ'ըսէ՝ չէ մարթ պատարագի , եւ ոչ իսկ հաղորդելոյ հրաման կայր , վասն զի Տեառն Մարմնոյ եւ Արեան շնորհած մշտնջենաւոր եւ մշտակայ ցնծութիւնն չէր կարող միաբանել Պահոյ սզոյն հետ . առ այդ՝ ինչպէս յիշեց Վարդապետութիւնն Երկուտասանից՝ Հսկման օրերուն իննեքորդ ժամուն կ'աւարտէին Պահք, եւ Ս. Խորհրդոյն հաղորդելով՝ կը լուծէին : Այսպէս իմա Մննդեան եւ Զատիկի ձրագալուցից Պատարագան Պահոյ լուծումն . յորս Պատարագն Տէրունի աւուրն է, որ յերեկոյէն կ'ըսկսի, եւ պահոյ լուծումն՝ Ս. Պատարագէն :

«Եւս առաւել եթէ իցեն մի ընդ եպիսկոպոսի , եւ որոյ ընդ նմա քահանայից եւ սարկաւազաց, որ ընտրեցան կամօջն Յիսուսի Քրիստոսի, զորս ըստ իւրոց կամաց եղ հաստատութեամբ Հոգւով իւրով սրբով» : Տպագիրն կ'այլայլէ սակաւիկ ինչ . երկ կայցեր ի միաբանութիւնն եպիսկոպոսի . . . որ եղ գմեզ վերակացոս անփոփոխելի Հոգւովն իւրով :

«Եպիսկոպոս զոր (Տպ. կը յաւելու ստուգեալ) ծանեայ՝ ոչ յանձնէ եւ ոչ ի մարդկանէ ընկալեալ զսնտեսութիւնն (յն. զպաշտօն) որ հասարակաց է, (Տպ. վայել է հասարակաց մարդոյ), եւ ոչ ի փառասիրութենէ, այլ սիրովն Աստուծոյ Հօր եւ Տեառն Յիսուսի Քրիստոսի . ընդ որոյ հեղութիւն ես յոյժ զարմացեալ եմ, որ լուսութեամբ իւրով քան զընդունախոսսս զօրաւոր է . Տպագիրն կ'ըսէ . որ լուսութեամբ ի վեր է քան զբանաւորս, այսինքն քան զբանացիս, քան զբազմախօսս, խօսունս, լեզուանիս :

«Զի միաբանեալ պատուիրանաց իբրև զաղիս քնարի . » Տպ. ժուժկալեալ է եւ միաբանեալ է հրամանաց աստուածայնոց՝ իբրև զաղիս քնարի . «Վասն այնորիկ տայ (Տպ. տաց) անձն իմ երանի աստուածայնոց մտաց նորա . քանզի զիտեմ եթէ առաքինի (չիք ի Տպ.) եւ կատարեալ է նա . եւ զի ոչ երբէք պղտորի եւ բարկանայ , այլ կեայ ամենայն խոնարհոս :

քեամբ Աստուծով:» Սոյն վերջին տողերուս մէջ ինձ խառնակ թուի յունարէն օրինակն, որոյ բառականն է. քանզի գիտեմ . . . զանշարժութիւն եւ զհաճոյականն ամենայն խոնարհութեամբ Աստուծոյ կենդանոյ: *Ինչպէս յայտնի է՝ կենդանոյ ամականն ի հայուսն եղած է կեայ, իսկ անշարժութիւնն եւ հաճոյականութիւնն՝ ոչ պղտորել եւ ոչ բարկանայ: Առաջին բառին զողջես անյողջողջութիւնն եւ անգրգիւ բարքն իմացունէ, որով ոչ զրդի ի զայրոյթ, ոչ պղտորի. եւ երկրորդաւն՝ ամոք բարքն, քաղցրաբարոյքն, որով ոչ բարկանայ. ըստ այսմ հայերէնն մեկնաբանած է յունական օրինակին միտքն:*

«Արդ եւ զուրք՝ որդիք լուսոյ եւ ճշմարտութեան փախերուք ի հերձուածոց (Տպ. յամենայն), եւ ի չարաչար ուսմանց. եւ ուր եւ իցէ հովիւն (Տպ. կը յաւելու ուղղափառ), զհետնորա գնացէք՝ իբրեւ զխաչինս:» Ուշագրութեան արժանի է այս վերջին տողերուս ի Տպաղիրն կրած փոփոխութիւնն. ուղղափառն զոր կը յաւելու՝ լուսանցքին տէրտէրաբանութիւնն է. եւ ուր իցէ հովիւն ուղղափառ՝ զհետնորա գնացէք իբրեւ ՁԻՍՁԻՆ ՍՐԲՈՅ, զխաչինս բառն զխաչին սրբոյ կարգալով՝ յայտնի է որ այս վրիպակ աւելի զիւս մ'է ըսն սխալ. ինչպէս Կիւլիկեան Դրագարին գաղղիացին մկրտել է ցանկացեր ի *trois arcs*:

«Քանզի բազում գայլք են արժանահաւատք (չիք ի Տպ.) որք չար հաճութեամբ գերեն զորս ընդ ճանապարհ Աստուծոյ ընթանան. բայց ի միաբանութիւնս ձեր չիք ինչ նոցա սեղի:» Տպաղիրն կը յապաւէ արժանահաւատքն. եւ կ'ըսէ, որք հպարտացեալ խորհին ջարաչարս. եւ ցանկան խոտորել զընթացս փութացողացն ի ճանապարհս Աստուծոյ: Զարս ընդ ճանապարհս Աստուծոյ ընթանան յոյնն մի բառիւ կ'ըսէ. գերեմ գաստուածընթացիկս, որ է սրբակեացն. *theódromos, theodroméō*:

«Արդ հետի լիբուք ի չար արմատոց սնտի, զոր Տէր մեր Յիսուս Քրիստոս ոչ խնամէ, զի ոչ է տունկ Հօր:» (ի Տպաղգրին պակաս է): «Ոչ եթէ հերձուածք գոն ի ձեռք՝ այլ աղաւղակ կ'ըսէ Տպաղիրն. որոյ աղաւաղումն ակն յայտնի է. իսկ թէ ինչ է լուսն բառն՝ չկոցի զանկ փոճակել, զի աստէն յոյնն ալ աղաւաղ է. օրինակ մը կ'ըսէ. *all' apodiylismenon*, այլ օրինակն՝ *all' apodiylismon*, որոյ վերջինն կրնամք կարգալ՝ այլ վտարումն աղտից. որ չթուիր հաւանական. թողումք գայղ կարողաց:

«Զի որ Աստուծոյքն են եւ Յիսուսի Քրիստոսի՝ ընդ եւ

պիսկոպոսի լինին . եւ ոյք ապաշխարեն եւ դան ի միաբանութիւն եկեղեցւոյ՝ եւ նոքա լիցին Առաւօժոյ, զի կեցցեն ի Քրիստոս Յիսուս : Մի խաբիք եղբարք իմ, զի ամենայն որ կցորդ է բաժանողի՝ (Տպ. կր յաւելու եկեղեցւոյ), զարքայութիւնն Առաւօժոյ ոչ ժառանգէ : Եւ որ ընթանայ արտուզի մաօք՝ ոչ միաբանի չարչարանացն :» Տպագիրն սովորական յաւելուածն ունի աստէն՝ Քրիստոսի :

«Արդ ջանացարուք վայելել միով Գոհութեամբ . քանզի մի է մարմին Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի , եւ մի բաժակ միով արեամբ նորա : Մի սեղան՝ որպէս եւ մի կպիսկոպոս հանգերձ քահանայական դասու եւ պաշտօնեից ծառայակցաց իմոց . զի զամենայն զոր ինչ եւ առնիցէք՝ ըստ Աստուծոյ գործիցէք : »

«Յոյժ կապեալ եմ եղբարք իմ ի սէր ձեր, վասն այնորիկ առաւել ցնծամ վստահացուցանել զձեզ . ոչ ես՝ այլ Յիսուս Քրիստոս որում եւ կապեալս կամ, եւ երկնչիմ եւս՝ զի տակաւին չեւ եւս եմ կատարեալ : » Վերին սողերուն մէջ նշանակելի է Տպագրին զանազանութիւնն՝ որոյ նօսր զրիւ զգացուցինք սեղին . եւ մի բաժակ զոմութեան արեան նորա . եւ մի խորան, զոր մեք ըստ յունին զրինք , եւ խորանն ի սեղան փոխելով : Դիտելի է սեղան բանն յորում ինչպէս կը յայտնեն բանք վկայիս՝ Ս. Գոհութիւնն կը մատչէր . առաքելական Հօր սոյն բառիւ կրնամք վստահարար ըսել՝ թէ նոյն իսկ Առաքեալք Ս. Խորհրդոյն յատուկ սեղան նուիրած ըլլան : Յաջորդ սողերուն մէջ հայերէնն փոխանակ ծառայակից բառին կ'ըսէ՝ ազգակցութեամբ . փոխանակ ըստ Աստուծոյ՝ կ'ըսէ՝ միաբանութեամբ . փոխանակ վստահացուցանելոյ կը կարգամք՝ զգուշացուցանեմ . Վերջին բանն կատարեալ՝ վկայական մտնուն համար է . ինչպէս յայտ է յաջորդէն :

(Շարայարելի)

ՕԴՈՅ ՄԱՍՆԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ

(Շարունակութիւն, տես քիւ 17)

Դառնանք մեր կազային գնդիկին սահմանիչ մակերեւութին մօտ օդոյ եւ շոգոյ զիրար փոխանակելուն՝ եւ զեռ եւս նոյն իսկ այդ մանր մասնկանց իրարու տեղ զբաւելուն իսպառ անծանօթ կամ կիսկատար ծանօթ սոսկայի պայքարներուն հազարումէկ գործերուն : Եւ վասն զի անդադար օդոյ եւ ջրոյ սահմաններուն վրայ ճիգն ու գործ կայ, նոյն իսկ ամենամանր կազային պղպշակի մը մէջ, բնական է հարց ու փորձել՝ թէ մթնոլորտիս եւ ամբողջ երկրագնդիս վրայի ջրերուն՝ ահագին լճերուն՝ ոլկիաններու՝ գետերու՝ եւ այլոց կրած ու մշած մարտն որչափ աւելի պէտք է ըլլայ, այլ ամենէն կարող իմացականութիւնն կը շուարի աստ :

Արդարեւ ո՞ր մթնոլորտին մէջ ցնդած ահաւոր գոլոչեաց չափն կրնայ գտնել : Մեր գլխոց վրայ տարածուած միգին ու ամպոց կշիռն ո՞ր կրնայ խնդրել : Ո՞վ օդոց բարձրութեան մէջ առկաիս սառոյցն կրնայ քանակել. եւ կամ ո՞վ մանաւանդ կարող է հեղանիւթին անթիւ անհամար մասնկանց մթնոլորտի մէջ բարձրանալով մարդկութեան ընծայած բիւրապատիկ օգուտն թուել. բեղմնաւորութեան եւ ջերմութեան սփռիչ :

Այլ չերկարենք այսպէս եւ զիսենք մեր օդային մասնիկներն որ ամեն կողմէ ջրոց ազատ մակերեւութէն կը սողոսկեն ներս : Մեծցունենք պատկերն եւ ինչ կը տեսնանք : Կազային մասնիկներ մի միւսոյն հոտեւէն ջրոյն միջոցներէն կը թափանցին. կազ մը՝ որ կենսատու է, թթուածին՝ քաջասողջութիւն կուտայ ծովերուն ու գետոց բնակիչներուն, շունչ ու կենդանութիւն, նոյն իսկ ջրոյն մասնկանց. ուրիշ կազ մը՝ բորակածին, որ բաց ի մեծամեծ գործերէ՝ առաջնոյն եւ իր միւս ընկերներուն ազդեցութիւնը կը չափաւորէ . ուրիշ մ'ալ արգոն (argon) անուանեալ, նոր դիւա Լորա Rayleigh եւ Ramsay ի ասոր պաշտօնն ալ անչուշտ ժամանակաւ պիտի ճանչնանք . չորրորդ կազ մ'ալ՝ բնածխական թթուաւ, զիսաւոր պաշտօն ունենալով բուսոց խնամքն :

Եւ միթէ այսչափ : Ո՞չ, ապշութեամբ պիտի դիտենք անշուշտ բուսական եւ կենդանական շատ մը սերմնիկներու մուտքն

Ջրային մասնկանց մէջ. հոն պատշաճ պայմաններով փութով
ածելու զարգանալու համար: Ո՛վ այսօր լսած կամ փորձած չէ՝
թէ երբ ըստ բաւականին եռացած ջուր դնենք բաց երես լու-
սոյ մէջ՝ շարաթ մը միայն բաւական է ամանին կողերն սեւա-
նիշ սպիներով ծածկելու. մանրադէտ զործին այդ սպիներէն
միոյն մէջ բիւրաւոր բուսական եւ կենդանական բողբոջներ
ցոյց կուտայ: Փորձն՝ թէպէտ եւ շատ դժուարին՝ այլ բիւրաւոր
անգամներ օդոյ եւ ջրոց մէջ բուսական եւ կենդանական սերմն
յայտնած է. լուսոյ եւ բարեխառնութեան նպաստուոր օժան-
դակութիւնն անուսն եւ զարգացումն կուտայ այդ բողբոջնե-
րուն: Այլ ինչպէս հնար է ջրոյ մէջ սնունդ գտնել այդ սեր-
մանց, այն սքանչելի ներդաշնակութեամբ՝ որ յապուշ կը կրթէ
խոհուն գլուխն: Վասն զի ամեն բուսականաց նման այդ Ջրային
տունիկերն ալ բնածխէ կազմուած են. եւ ահա ջրոյ մէջէն կը
քաղեն այդ սերմիկը իրենց հարկաւոր եղած բնածխական թը-
թուտն, որ օդէն դուրս՝ ջրին մէջ դանուած եւ նոյն իսկ այդ
սերմիկներու կից կենդանական մեռած սերմիկներէն կը ծծեն:
Իսկ այդ մանրակենդանքն թէ զիրար ուտելով եւ թէ բուսա-
կան մանրաբողբոջքն՝ կ'ապրին: Կենդանականներու արտաք-
սած բնածխականն՝ բուսականաց կարեւորն է անհրաժեշտ, եւ
ընդհակառակն ասոնց արտաշնչած թուածինն՝ իրենց ընկերնե-
րուն կենաց պահանջն. որով միասին կրնան կեանքն հաստ-
րակել:

Ահա այս կերպ երկրագնդիս վրայ տարածուած անհուն
Ջրերուն մէջ կեանքն կը կշտորդի. անհուն իմաստութեան վար-
չութեամբ: Եւ այս այնչափ ճշդութեամբ՝ զի բոյսն եւ կենդանի
կ'երևին եւ կ'անհետին խորհրդաւոր օրինաց կարգաց համա-
ճայն: Այնպէս կշառագատ չափուած է ամեն բան՝ զի ամենեւին
չնչին յաւելուած կը խանդարէ ամենն:

Մթնոլորտի կազմական մասնիկներու եւ երկրագնդիս վրայ
տարածուած բոլոր ջրոց մէջ՝ թէպէտ եւ աներեւոյթ այլ իրա-
կան եւ սոսկալի եւ անզարար գործն կենաց պայքարն կ'օրի-
նակէ մեզ ի նպաստս Վասն զի ջրոց ճիգն ու ջանք գոլջույ կ-
րեւութիւ մթնոլորտին մէջ թափանցելու՝ մարդկութեան բար-
ւոյն համար չէ՞ միթէ, եւ օդոյ մէջ ապրող ամեն կենդանի գոր-
ծարանուորաց, նոյնպէս եւ օդոյ մասնկանց եռանդեան նպա-
տակն կամ արդիւնքն ջրերն կենդանացունել է, բճերու եւ դե-
տերու եւ ծովերու բիւր բիւր բնակչաց կենաց նորոգութիւն
տալով:

Օդոյ եւ ջրոյ մէջ այս անդադար հակառակ ընթացքն այսպէս համառօտիւ տեսնելէ յետոյ՝ դիտենք վայրիկ մ'ալ մեր պզտիկ օդային մասնկին հաստատուն մարմնոց նկատմամբ ընթացքն : Այսինքն օդոյ մասնիանց՝ թէպէտ եւ ամենափոքր եւ ամենատկար կերպարանք՝ ամենակարծր եւ ամենազգի հաստատուն մարմնոց վրայ ունեցած ազդեցութիւնն. այնպիսի կարծր մարմնոց՝ որոնց քով մօտենն իսկ գուցէ յանդգնութիւն համարուի մեր տկար մասնկին : Այս այսպէս ընդունուած է մինչեւ այսօր . սակայն թէ այսպէս է իրաւամբ . չեմք կարծեր . այսօր հակառակն կ'ապացուցուի : Այլ ինչպէս հեղանիութեան մակերեսին մասնիկներն կը ճգնին իրենց չըջապատ մթնոլորտին մէջ յրուելու , այսպէս ալ գոցցես հաստատուն մարմնոց ներքին մասնիկիք միշտ դէպ ի դուրս կը ջանան նետուիլ , իրարմէ անջատելով . բայց այս իրենց մակերեւութին վրայ աւելի է : Միթէ այդպէս չէ՞ : Ո՛վ կ'անդիսանայ յօտի եւ քափուրի (iode, camphre) եւ սառոյցի, եւ շն . , սովարական բարեխառնութեամբ ցնդելն , եւ ինչ քան հաստատուն մարմիններէ ելած բուրու մէն աւելի ծանօթ . այսպէս խէժն , խուսկ , փայտ , կաշի , ծծումբ , եւ շն . : Ճշմարիտ չէ՞ թէ վարդի եւ մանիշակի թերթէն՝ եւ առ հասարակ ամեն հաստատուն մարմիններէ թերթեւ եւ նուրբ մասնիկներ կը քակուին եւ կը ցնդին մթնոլորտի մէջ . այս չենք տեսներ , բայց հոտառութիւնն վկայ է :

Դեռ եւս շատ օրինակներով կրնանք հաստատուն մարմնոց արտաքին երեսին այս կազմութիւն ունենալն բացատրել , այլ շատ նուրբ եւ մզնատեսակէ աւելի բարակ խորութեամբ : Պ. De Marçay ի մետաղներուն անօդ միջոցի մէջ իրենց բնական հալման տարիճանէն շատ սառիկ ջերմութեամբ գորշիանալուն փորձը կը յիշենք հոս . նոյնպէս Պ. Spring ի այլազգի կամ'նոյնազգի մետաղներն իբրտու հետ կպցունելու խնդիրն :

Այս ըսուածներէն կը հետեւի՝ թէ հաստատուն մարմնոց երեսն ամենանուրբ խաւ մը կայ՝ որ սրչափ դէպ յարտաքին երեսն մօտենայ այնչափ կը նուազի խտութեամբ :

Այս յատուկ կազմակերպութիւնն հաստատուն մարմնոց երեսին վրայ նկատելով՝ դիտենք արդ մեր օդեղէն մասնկին անդադար այդ երեսին վրայ գործելն . ահա եռանդեամբ կը մխի հոտատանոյն աներեւոյթ միջոցներուն մէջ , իրեն հետ ընկերներն միացած , եւ հազարաւոր ծակտիկքն կը գրաւեն : Այսպէս

ամենաթեթեւ այլ ամենազօր ցանցակերպ մը ամեն հաստատուն մարմնոց երեսն կը զօրացունէ :


Գուցէ հարցուի՝ թէ ինչ շահ օդոյ այդ անպազար գործէն մեզ, Շատ մեծ եւ անհրաժեշտ . վասն զի առանց այդ ցանցակերպ խաւին՝ որով հաստատուն մարմիններն կը ծածկուին եւ կը պահպանուին՝ եթէ որ եւ է երկու մարմին իրարու դպցունէինք՝ այնպէս բուռն միանային պիտի իրարու հետ, զի առանց բռնագոյն ուժոյ պիտի չհնարէինք իրարմէ զանոնք զատել : Այո՛ այդ անտեսանելի խաւին շնորհիւ գործաւորն կրնայ զիւրաւ իր գործիներն շօշափել, վերցունել, գործածել . ընթերցողն՝ զրքին թղթերը դարձունել . զրագիրն՝ իր գրիչն ուղածին պէս վարել . զպոզն՝ ոտքը զետնէն ուղածին պէս շարժել . եւլն . : Եթէ այս մանրացուցական խաւին ամենամեծ օգուտներն միայն գեռ թուել ստիպուէինք՝ չէին ըմնար . եւ եթէ այս մեր խոնարհ ու արհամարհ օդոյ մասնիկն չգործէր հաստատուն մարմնոց վրայ այս գործն՝ Աստուած զիտէ մարդկութեան կրկիք դառնութեան չափն :

Moser ի եւ Waidele ի աքնաջան եւ երկար փորձերն ամենուն հաւանական ցոյց տուին՝ թէ ամեն հաստատուն մարմին իրեն սեպհական խժային բուռն ունի, իր մակերեսին վիճակին եւ բարեխառնութեան եւ ճնշման եւ դանուած միջոցին գոլոյ, ոյն անսակին եւ քանակին համեմատ : Այս այնչափ իրաւ է՝ որ բաւական է մատով քիչ մը չփել ապակեղէն կամ մետաղեայ թիթեղի մը երեսն, եւ ահա մասնկային կուտակումն կը փոխուի : Կ'ուզէք փորձ մը . մատով կամ զրչին կոթով թիթեղին վրայ անսեսանելի դիր մը գծեցէք եւ ապա վրան շունչ տուէք . իսկոյն գծուածն կ'երեւի . վասն զի շնչոյն գոլորչին մատին չդպած անդերն ուրիշ կերպ կը զիզուի, իսկ զըծուած տեղն ուրիշ :

(Շարայարէի)



ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ



ԾՈՎԵՐՈՒ ԳՈՅՆՆ ԵՒ ՓՈՍՓՈՐՍԿԱՆՈՒԹԻՒՆ

Ջուրիցերիոյ Մորաս լճին կարմիր ջուրն վերջերս դիտնա-
կանաց ուշը գրաւեց . ամենէն հաւանական բացատրութիւնն
կարծուեցաւ՝ լճին յատուկ եղող մանրամանր մամուռն, որ յա-
տակին վրայ կ'աճի : Սակայն այս երեւոյթս շարունակ չըլլա-
լով ընդհանուր սկզբամբ սկսան մտքերն զբաղիլ առհասարակ
ջրոց առած գոյնին վրայ : Ջուրն յինքեան գունաւորումն է՝
Ահա Նանսիի գիտութեանց Կաճառին ուսուցիչ Պ. Thoulet ի
տուած պատասխանն . Ծովային ջրոյն յատուկ գոյնն կապու-
տակ է : Փոխանցմամբ ծովային ջուրն կապոյտ կողմի ճառա-
գայթիներն կ'ընդունի եւ կարմիր կողմիններն թող կուտայ . իսկ
սիւմամբ կապոյտ ճառագայթներ կ'արձակէ : Ջրոյն մէջ լուծ-
եալ նիւթերն գեղնի եւ կանաչի եւ զորշխայտի մօտ գոյներ
կուտան : Ջրոյն խորութիւնն, յատակին գոյնն, երկնքի լուսոյն
խտութեան աստիճանն, արեւու հորիզոնին վրայ բարձրութեան
չափն, բարեխառնութիւնն, աղին քանակն՝ որով լուսոյ բեկրե-
կումն կը փոխուի, մկանանց շարժումն, ալիքներու ուղղու-
թիւնն, բովանդակած դիրտն՝ տեսակն ու քանակն, մէջի ման-
րաճճիքն եւ իրենց ընթացքն կամ վիճակն, եւն. կը փոփոխեն
ջրոց գոյնն :

Նատ ծովեր իրենց գոյնէն անուն առին . Դեղին ծովն Հո-
անկ Հոյի տղմէն այդպէս կոչեցաւ . Պարսկական ծոյն կամ Կա-
նաչ ծովն իր անունն մանրաճճեակներէ կը քաղէ . Ճաբոնցիներու
Սեւ գետն Դեղին ծովուն գոյնին հակառակութենէն ստա-
ցաւ անունն . Սպիտակ ծովն իր մէջ անսլակաս եղող ձիւնէն եւ
սառոյցէն առաւ իր կոչումն . Բոսորային ծովն իր ջրոց մէջ պա-
րունակած որդան կարմիր խղունջէն այս անունն արժանացաւ .
Կարմիր ծովն իր յատակին բուստի գաղթական տունկերէն, իսկ
մեր զբաղի Սեւ ծովն իր ամոլամած երկնքէն, կասաղի ալիք-
ներէն :

Ծովերու փոսփորականութիւնն աշխարհիս ամեն կողմը կը
տեսնուի . նոյն իսկ Հիւսիսային եւ Պարզիկ ծովերու մէջ ա-

մարուան հեղձուցիչ ու փոթորկաբեր գիշերներն, այլ կատարեալ տեսարանն հասարակածային ծովերու մէջ է :

Այդ կողմերն՝ ալիզեան հողմերէ վարեալ նաւերն՝ կարծես արծաթի ախոսի մէջէն կը սահին : Ալիքն կայծակնացայտ կը բարձրանայ եւ հետոց վրայ երկար լուսաւոր ախոսն կը գետեղի ծփծփալով : Հասարակածին մօտ առհասարակ է այս. ամեն նաւակի շարժումն , ամեն թիավարութիւն լուսաւորաց բոլք կը բանայ հետզհետէ : Որչափ խաւար է գիշերն՝ այնչափ խիտ է փոսփորականութիւնն :

Երկար ժամանակ այս երեւոյթն ջրոյ մէջ լուսածին կայ ըսելով մեկնեցին. յետոյ ուղեցին ջրոյ կաթիլներու կամ մասնրկանց իրարու հետ շփուելով երկտրականութիւն կը ծնանին ըսելով մեկնել : Իսկ այսօր՝ մանրաճճեակներու գոյութեան արդիւնքն կը կարծուի : Ովկիանոսի մէջ այդ երեւոյթին պատճառեղող մանր ճճեակներու հարիւր տեսակէ աւելին ծանօթ է :

Կաթի ծով կոչուած երեւոյթին պատճառն ալ Ովկիանու մէջ բուռնուած ճճեակներու գործ կը համարուի : Հնդիկ Ովկիանու մէջ ստէպ կ'երեւի : Կարծէք բոլոր ծովն մինչեւ հորիզոն ձեան դաշտ մ'է վերջալուսով ողողուած : Միայն գիշերն տեսանելի :

Ըստ դիտնական ովկէանադրին ըսածին՝ կ'երեւի թէ բնութիւնն՝ որու անունն մեզ այնչափ թեթեւ կը հնչէ՝ քանի քանի անծանօթ սքանչելեօք լի է :



Մ Թ Ն Ո Լ Ո Ր Տ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն



Թ Օ Ն Ը Ն Կ Է Յ Փ

Պելճիոյ մէջ 1887 էն սկսեալ ամեն տարի Le climat de la Belgique անուամբ գրքոյկ մը կը հրատարակուի Պ. Lancaaster ի ձեռամբ. յորում Պելճիոյ մթնոլորտաբանական վիճակն ամսէ ամիս ամենփոփոխութիւններովն կը նշանակուի : Անցեալ տարուան հրատարակութեան ամենէն վերջի էջն թէ իբր հազուադիւր դէպք եւ թէ ծիծաղաշարժ՝ թարգմանենք Պատկերի մէջ :

Յունիս 10 առաւօտուն օրաշափն ամենադոյզն չարժումն կը նշանակէր, անշուշտ բարեխառնութեան բարձրանալուն արդիւնք, որով Պելճիա այն ժամուն Եւրոպիոյ մէջ հրաշունչ կըրդուոյ մը պէս էր Շատ անգամ տեսած ենք՝ որ այս պայմանաց տեւելովն՝ մթնոլորտն այլայլելով շանթ ու կայծակ՝ որոտումն եւ հեղեղասաստ թօնընկէցը յաջորդած են:

Այդ ոգեսպառ շողիին հետ յարմարած էր օդոյն խաղաղութիւնն, որով յուզումն կրնար ձեւանալ:

Վայրկեան շանցած Պելճիոյ մթնոլորտն փոթորկածին կերպարան առած էր, եւ որոտման խուլ զրդիւնն սկսաւ, ժամը 11ն էր: Յանկարճ ցրուեցան այս երեւոյթք. վասն զի խտութեան չափն չէր ըստ բաւականին: ժամ մը վերջը կատարեալ էր դորձը, եւ երկրին շատ կէտերուն վրայ սոսկալի փոթորիկն տիրած: Սակայն ամեն կէտի վրայ առանձին տեղական յատկութիւն առած էր փոթորիկն. ինչպէս կը վկայեն իւրաքանչիւր քննութիւնք եւ դիտարանին դիտողութիւնք:

Իւքլի վրայ՝ ինչպէս նաեւ ուրիշ տեղեր՝ ժամը 11 ին մօտերը հարաւային երկնքի վրայ փոթորկածին ամպոց կոյտ մը տեսնուեցաւ, եւ որոտման ձայներ կը լսուէին: Այլ ժամը 11½ ուն փարատեցաւ սպտանալիքն: Կաթիլ մ'անձրեւ ինկած չէր: Կէսօրին հիւսիսային կողմն սկսաւ սպառնալից երեւոյթ առնել, եւ քառորդ մը շանցած էլեկտրական առաջին հարուածներն սկսան: Հինդ վայրկեան յետոյ կայծակ, անձրեւ եւ կարկուտ կը թափէր. եւ այս երեսուցուհինգ վայրկեան գրեթէ շարունակ: Կաղինի մեծութեամբ էր կարկտահատն, փայլակ եւ որոտումն անդադար էր. այլ ամպերուն թափած ջրհեղեղին սաստկութենէն այդ երեւոյթք անուշազրաւ կ'անցնէին: Անձրեւի երեւոյթն նման էր հեղուկ թանձր վարագոյրի մը՝ ահագին շոնչիւնով ղետնին վրայ թափելով: Միտք յակամայս երկնային ջրհոսներու հոսանքն կը յիշէր, անխնայ հարուածելով խեղճ մեղապարտքն . . . : Ժամը 1 ին դիտարանին հեռախօս թիւն հարուածեցաւ կայծակէն. գրեթէ այն պահուն յանկարճ թօնընկէցն մեղմացաւ: Երեսուցուհինգ վայրկեան մէջ անձրեւաչափ գործին 66 հաղարորդամեղր ջուր ընդունած էր. եւ Իւքլի վիճակն կատարելապէս ողողուած էր. ինչպէս ժամանակին ղեկուցին օրական թերթերն:

Եղած քննութիւններէն տեսնուեցաւ որ Իւքլի չարագէտն միայն 15 քառակուսի հաղարամեղրի վրայ տարածուած է բոլոր խստութեամբն:

Ահա զուարճալի վերջաբանն : Իւքլի մթնոլորտաբանական գիտողութիւնք ամեն օր Եւրոպիոց մթնոլորտաբանական օճնեակներու կը հաղորդուին հեռագրաւ, զորս անոնք կը հրատարակեն. որոնց զխաւորքն են Գաղղիոյ կեդրոնականն ի Բարիզ, Մթնոլորտաբանական պաշտօնարանն ի Լոնտրա. Գերմանականն ի Համպուրկ, Յունիս 11 ին՝ ըստ այդ սովորութեան՝ նախընթաց օրուան Իւքլի օդային կացութիւնն եւ անձրեւած ջրոյն թիւն հեռագրուեցաւ : Սակայն այն ջրաչափ թիւն այնչափ անբնական երեւցաւ՝ որ Համպուրկցին ցուցակին մէջ վարանելով դնելով՝ հարցական (?) նշանով մը փոփոխեց զայն . Բարիզցին կէտի մը պակասութիւնն բանաստեղծելով՝ տամորդականի բատորակէան աւելցունելով ըրաւ 6,6 փոխանակ 66 ամբողջի . իսկ Լոնտրացին պատկառանօք 66 ն պահելով կասկածի նշանն (?) զրաւ կից :

Մթնոլորտաբանք խոհեմ մարդիկ են եւ աչք խփելով հեռագրին ամեն ըսածին այո՛ չեն ըսեր . այլ այս կէտիս չափազանց խոհեմութիւնն ճշմարտութիւն մը չընդունելու առաջնորդեց զիրենք. թէպէտ եւ հազուադիւս ճշմարտութիւն :

Գաղղիական թերթ մը պրելով այս կէտիս վրայ կ'աւելցունէ այսպէս .

Իւրաքանչիւր երկրի գործելու կերպն ազգին յատկանիչն կը ցուցնէ : Գերմանացիք չափէն աւելի խոհեմ՝ բան չեն դներ. Գաղղիացին խոհեմ կրնայ ըսուիլ, վասն զի իր ուզածին պէս կը բանաստեղծէ. Անգլիացին ամենէն լաւ ճամբան ընտրած է, ճշգրութեամբ կ'ընդունի բայց միշտ հարցականն ունի :

Այս ամենն Իւքլի մէջ կատարուած քննութեանց կարեւորութիւնն ցոյց կուտայ :

Ք Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Մ Ժ Է Դ Ե Ի Մ Ժ Դ Ո Ի Կ

Անտանիլի արարածներ. մարդ ցրտէն ձանձրացած ամառ կ'ուզէ տեսնել, զեղեցիկ օդ, զուարթ բնութիւն, քիչ մը տաք, այլ զայդ ալ՝ թող մնացածներն՝ մծեղն ու մծղուկ կը խանդա-

րեն. կը զայրսնայ մարդ որչափ ալ համբերատար ըլլայ, կը յիշէ յակամայոյ Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման առածն:

Պլինիոս աստուածային անհուն զօրութեան պատկերը կը նկատէ այդ ամենամանր արարածին վրայ . եւ գրեթէ ամեն բնապատում եւ բնախօս սքսնչացած են այդ տկար կազմութեան մէջ տեսնուած գեղեցիկ եւ ներդաշնակ շէնքին վրայ : Թեթեւ իմն կորաքամակ՝ տձեւ՝ թոյլ թաթերն վեց թուով ու երկար դէպ ի վար կը կախէ թուչին ժամանակ . երբ հանգչի խաչածեւ կը դնէ զանոնք, կրկին թաղանթեայ նուրբ թեւերով թեթեւ մարմինն ջրոյ ու թանձր մարմնոց վրայ անվրդով կը վարէ: Բողկուկներն մազոտ են, մանրացոյց գործին ծածուկ գեղեցկութիւնն ցոյց կուտայ. երկու մեծամեծ աչք գրեթէ բոլոր մարմինը կը ծածկեն: Ամենէն ճարտար շէնքն պատիճն է . անդամատական որ եւ է գործի՝ ամենէն կատարեալն՝ կը խոնարհի ասոր առջեւ :

Ոմանց պատիճն պատեանի մը մէջ ծածկուած է կ'ըսէ Réaumur: Մեր սովորաբար տեսածն խայթոցներուն պատեանն է, պատեանի մէջ զրուած թրոյ նման. այդ խայթոցն է մարմինը ծակողն:

Ուզելով մի առ մի մտելին ըրածը դիտել՝ չզարկի, չվունտեցի, ընդհակառակն ջանացի չխանդարել իր դբադումն . շատ անգամ ձեռքս երկարեցի որպէս զի դան ու հանգչին ու խայթեն. միւս ձեռքով մանրացոյց սպակին բռնած՝ կ'ուզէի պատիճին ճարտարութիւններն քննել: Ոմանց յաջողեցայ խածնել տայ, այլ ոչ միշտ. թէպէտ եւ կ'ուզէի : Կ'ըսեմ ձեզ՝ որ եթէ մտեղի խայթուածն դիտելու ըլլաք՝ հետաքրքրութեամբ կը մոռնաք ցաւն, անվոյթ կը մնաք:

Այսպէս օր մը մտեղին անձկալի այցելութեան աւետիան առնելով՝ գործիս ուզղեցի մանրակրկիտ քննութեանս մէջ յաջողելու համար : Պատեանէն սրածայր խայթոցն սկսաւ ելլել, այդ ծայրով մորթիս չորս հինգ տեղն շոչափեց, Թուր թէ խայթելու ամենէն յարմար տեղն կ'որոշէ, որուն տակ արեան անօթ գտնուելի Երկար շտեւեր այս ընտրութիւնն եւ իսկոյն թեթեւ ցաւ մը խայթն կ'ըզգացունէ:

Սրածայրն պատեանին կնքածայրէն դուրս մղուելով կը մխի մորթին մէջ. պատեանն թէպէտ հաստատուն՝ այլ ճկուն է. որչափ խայթոցը մխուի մարմնոյն մէջ՝ այնչափ կը ճկի պատեանն եւ խայթոցէն կը հեռանայ, վասն զի այդ ուղիղ եւ ձիգ պիտի

կենայ, իսկ այս ճիշդ ծակին բերանն կնքէ, որով ծծումն կը դերամնայ եւ նրբին խայթոցին նեցուկ կ'ըլլայ:

Երբ խայթոցը ամբողջովին մխուի՝ որով մտեղին զլուխը դպի մորթին՝ պատեանն ծալած է երկուքի: Ամենանուրբ ատեղի որածայրն համեմատելով մտեղի խայթոցին՝ հաւասար կը դաննեք թրոյ եւ ատեղի որածայրին տարբերութեան:

Մագոտ տիգաձեւ խայթոցներն՝ որ այնպէս անզութ կերպով կը խածնեն զմեզ՝ ըստ Armand Leyritz ի էգերուն յատուկ են. եւ ստոնք են մարդկային արեան ծարաւիքն: Մեր գիշեր ու ցերեկ, սենեկի ու դաշտի մէջ, անասաւի ու ջրի մօտ լսած անգաձայն փողարներն:

Եթէ յաջողի մեր անհանդարտ հսկողութիւնէն ճողոպրիլ՝ մեղմիւ եւ շտապաւ՝ նոյն իսկ զգեստներու վրայէն կ'երկարէ փողն եւ արեան անօթ մը գտնելուն պէս՝ կ'իմացունէ իր ներկայութիւնն այն անտանելի կիզմամբ ու ակորթ քերուքով եւ մանր այտուցով՝ որուն բացայայտիչ բառ չկայ:

Մինչ արուն գեղեցիկ շրջաններ գծելով օդոյն մէջ գեղեցիկ կերպարանքով՝ ծաղկէ ծաղիկ կը թռչտի հոյզ եւ հիւթ խնդրելով:

Մտեղին խայթածը գիտենք որ քերելով չհանդարտիր, լաւագոյն միջոցներն են օդիով կամ քայախով եւ կամ աւշակի 10 կաթիլ լուծմամբ լուար:

Էգն ջրի վրայ 350 ձու կը ծրտէ, շշի ձեւերով, մինչեւ եօթն ծնունդ կրնայ ունենալ տարին. որով միլիարներ կ'ունենանք՝ եթէ ձկներն՝ թռչունք՝ սողուններ, եւն. , չսպառեն դանոնք:

Մտեղի եւ մտզուկի տեսակ մը կայ Ամերիկեան կոչուած, աւելի մեծ եւ սոսկալի խայթմամբ:

Լինէոս եւ շատեր կ'ըսեն աչքով տեսած այնպիսիներ՝ որոնց անդամներն պժգալի սոսկում կ'ազդէին, այնպէս չարաչար խայթուած: Ասոնք կենդանեաց վրայ ալ կը յարձակին:

Վերին Գանաաայի մէջ վայրի եզներն այս հարուածին ձեռքէն ազատ մնալու համար ամառն ի գլուխ ջրի մէջ կը հանեն միայն չնչառութեան համար անգունքն զուրս թողլով: Ոգինդայիք ճարպով կ'օժեն մարմինն, հարաւային Ամերիկացիք եւ Ափրիկէի հարաւարնակներն՝ ճօճքի վրայ կը տարածուին եւ խոզկնուոյ ապխտի պէս կը ծխուին, այսպէս ապահովուելով այդ թշնամեաց սոսկումէն:

Եւրոպայի մէջ ալ տեղ տեղ կը գտնուին ասոնք. որոնց երեսն է եւ նոյն իսկ սովորական մտեղներէն ապահովուելու համար յատուկ սրկապահներով կը պատեն անկողինն : Կիտրոնի հոյզն եւ քայտախ կ'ամօքեն բաւական այդ ճճեաց խայթածքն , որոնք կարծես մեր անկարող խեղճութիւնն ցոյց տալու եւ կամաւոր վշտակրութեան վարժելու համար հաստատուած են Աստուծմէ :

Աստղաբաշխականք

Աստեղաց լուսոյն խտութեան փոփոխութիւնն . — Պ. Picard 1679 ին օրոց ծանօթութեան համար կարեւոր գրութիւններ սկսաւ հրատարակել . այս տարի Պ. Janssen 1898 տարւոյն համար նոյն նպատակաւ երկու հարիւր քսաներորդ հատորն հրատարակեց . յորում աստեղաց լուսոյն խտութեան ժամանակաւ փոփոխութեան ցույցակն կը տեսնուիք :

Պ. Fizeau այս մասին վրայ հին գրքերէն լուսաւորաց լուսոյն վկայութիւնն կը քաղէ :

Ս. Գրոց մէջ Մինչոյ Լէ, 9, Յովսեփայ տեսին կը կարդամք այսպէս .

Անա տեսանքի միւս եւս այլ երազ, որպէս քէ արեգակնդ եւ լուսին եւ մետասան աստեղք երկիր պագանեից ինձ :

Մաստեաց նմա հայրն իւր եւ ասէ . Ձի'նչ է երազն զոր տեսէք . արդ գալով գայցեմք ես եւ մայր քո եւ եղբարք քո եւ երկի՞ր պագանիցեմք քեզ :

Յայտնի է որ խօսքին իմաստէն ուղղապէս կրնամք հետեւցունել՝ թէ այդ մետասանք ամենէն պայծառ լուսաւորքն էին այն պահուն . մեզմէ 2000 տարի առաջ :

Մեզի աւելի մօտ ժամանակաւ՝ (առաջին դար մեր թուականին՝ Յովհաննու Յայտնութեան ԺԲ զլիսոյն մէջ կը կարդամք ամենէն լուսաւոր աստեղց յիշատակութիւնն :

Եւ նշան մեծ երեւեցաւ յերկինս . կին մի արկեայ գիւրեւ զարեգակն, եւ լուսին ի ներքոյ ոտից նորա . եւ ի վերայ գլխոյ նորա պսակ աստեղեայ յերկոտասանից :

Կրնամք ըսել թէ նախնիք պարզ աչօք դիտելով՝ մեր հիւ-

սիսային կիսագնդին վրայ ամենէն պայծառ կը տեսնէին արեւն եւ լուսին եւ տասնուերկու աստղեր :

Արդ այսօր մեր աստեղաբաշխից գտածն ինչ է .

Շնիկ, Որին, Հոբգէլ, Շողշողիկ Յլու, Այծն կառավարին, Քնարն, Եզոզին Արջազին, Կարճի Սիրան, Կոյսն, Առեծու Սիրան, Արծուի Կուրճքն, Երկուորեկի Կաստորն : Ըսել է թէ մեզմէ 4000 տարի առաջուան հազարաւոր լուսաւորաց մէջէն ընտրելոց թուէն ոչ շատ հեռի :

Մանր մոլորակներ . — Հայտելպերկցի Պ. Max Wolf-ի պիւտէն ի վեր, որ 1891 ին լուսանկար գործիով առաջին անգամ մանր մոլորակները ճանչցաւ, օրէ օր աւելցաւ ասոնց թիւն : Այսօր 400 ի հասած է, որոնց մեծագոյն մասն Պ. Ուոլֆի յաջողութեամբ, որ 1892 էն մինչեւ 95 Հրատի եւ Լուսնթագի մէջ թափառող ծանօթ աստեղակերպերու վրայ երեսունուվեց հատ նոր բոյլ ալ աւելցուց : Այլ զարմանալի է որ Պ. Ուոլֆ յաջողած չէ բնաւ հեռագրի առամբ նկատել զէթ ասոնց մին : Զգայուն ապակեայ տախտակին միայն սեպհական ֆնալով :

Պ. Աստղաբաշխին դիտողութեանց կերպն հետեւեալն է . լուսանկարի վեց բթաչափ երկու առարկայական ոտպնածեք կը գործածէ, եւ ապակեայ տախտակներն երկու երեք ժամ կը թողու առարկային առջեւ . շարժիչ մեքենային շրջանին ուշ զընելով յոյժ :

Աստղաբաշխական լուսանկարի դիրքագոյն ճամբան . — Ամերիկացի Պ. Barnard մոգական լապտերի ոտպնածեւ ապակիներով երկրագնաին լուսանկարն կը հանէ : Կրկին մանրացոյց ապակիներն զօր կը գործածէ՝ հազիւ չորս հարիւրորդ տրամագիծ ունին, իսկ վառարաններու հեռաւորութիւնն է մինչեւ 10 հարիւրորդամեղր . լուսանկարներն ընդհանրապէս 10 աստիճանի վրայ են, սքանչելի մարբութեամբ :

Այս պարզ գործիքին հանած պատկերներէն վեց հասն Astrophysical journal հրատարակած է, ծիր կաթին զանազան մասերն . հիանալի գեղեցկութիւն ու ճշգրտութիւն :

Երկնային Ատլասի մը մէջ ամբողջ երկնքին լուսանկար պատկերներն պիտի հաւաքէ Ամերիկացիս :




Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն
Ս Ր Բ ՈՒ Հ Ի Մ ՈՆ Ի Գ Ա Յ Ի



Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Ի Ս Վ . Ա Ր Ի Ն Ն Ա Ն



(Շարունակութիւն տես քիւ 17)

Օգոստինոսին ստաջին նայուածքն այս կ'ըլլայ . երկրորդը
չառ աւելի սքանչելի վսեմութիւն մը կ'ունենայ :

Աչքին առջեւ կը պարզի այնպիսի մեծ գազոնիք մը, զոր
մինչեւ այն ատեն չէք գիտեր . Պղատուն ալ զայն չճանչնալուն
համար, առաքինութեան ճամբան Օգոստինոսին չկրցաւ սոր-
վեցնել : Մանիքեցիք բոլոր ճիգերնին թափեր էին լուծելու հա-
մար այն ինչերն երկու սկզբանց միջոցաւ, բայց ի զուր աշխա-
տեր էին . Պողոս Առաքեալ միայն փառաւոր լուսով մը լուսա-
ւորած է զայն : Հասկցած եւ տեսած է որ մարդս հիմա չզըտ-
նուիր այն նախկին վիճակին մէջ ուր որ զրած էր զանիկայ
Աստուած, սուրբ, անմեղ, լուսաւոր . բայց այն փառաւոր ճիւ-
քերը մարդս աւանց ինչալու տ'բարտաւան սնափառութեան
մէջ չկրցաւ գործածել : Ինքնազուլ տէր, եւ Աստուծմէ ան-
կախ ուզեց ըլլալ . եւ ասոր համար երեսէ ձգուելով կոյրցաւ,
Աստուծմէ հեռու վաղնտուեցաւ, եւ ապականութեան մէջ ըն-
կրդմելով մեղքն իւր բնակութիւնը յինքն հաստատեց . իշխեց
անոր սրտին վրայ անարդ եւ ատելի ստեղծուած մը, թշնամի
ճշմարտութեան, առաքինութեան անկար, եւ որուն միտումը
մի միայն չարութիւնն է : «Մարդ մեղաւոր» կամ «Հին մարդ»
ինչպէս կ'անուանէ Առաքեալը . ինչ անսովոր եւ տխրալից խօսք .
բայց միանգամայն ինչ գերագոյն ակնկալութիւն մը չխոստա-
նար . վաճառի այն խօսքերէն պիտի հետեւի թէ բոլոր մարդն
այն չէ, կայ նաեւ նոր մարդ մը, ինչպէս որ Օգոստինոս՝ ըն-

Թերցմունքն առաջ տանելով սորվեցաւ : Տեսաւ որ այն հին մարդուն յաղթելու համար , անոր անկարգ ամբարտաւանութիւնը , մոլոր ցանկութիւններն եւ Աստուծոյ հեռաւորութիւնը նուաճելու համար Բանն մարմին առած՝ բնակած է մեզի հետ խոնարհութեամբ, հնազանդութեամբ, ապաշխարութեամբ, եւ ունայնացուցած է ինքզինքն այն մարդուն համար՝ որպէս զի բժշկէ, որն որ Աստուծոյ հաւասար կ'ուզէր ըլլալ :

Ասանկով կը սորվի Օգոստինոս Մարդեղութեան եւ Փրկագործութեան խորհրդոց ամբողջութիւնը , եւ կը հիանայ : Կը հասկնայ որ ամէն տարածութիւն եւ անշրպեա սփեցը տակ մընալով՝ ելած է զէպ ի վեր , եւ մարդկային ծանօթութեանց սանմաններն անցնելով հասած է այն գերագոյն կէտը յորում արարածոց տեսութիւնը կը գաղրի, Աստուած միայն կ'երեւայ : Այսպիսի տեսարանի մը զիմաց Օգոստինոս ինքիւրմէ զուրս ելած, ծնկի վրայ կ'իջնայ :

«Ո՛հ, կը գոչէ սրտաշարժ հիացմամբ մը, ի՛նչ մեծ տարբերութիւն փիլիսոփայից եւ Աստուծոյ պատգամաւորաց մէջ. փիլիսոփայից գրուածոց մէջ ինչ որ ընտիր բան մը կայ, ասոնցինն մէջ ալ կը գտնանք, բայց կայ նաեւ բան մ'որ փիլիսոփայից գիրքերուն մէջ չենք գտնար, այսինքն քու շնորհացդ գիտութիւնն, ո՛վ Աստուած իմ, եւ այն գիտութեան միջոցաւ՝ մարդ ճանչնալով զքեզ, ոչ միայն չուտի եւ չպարտանար, այլ կը բժշկուի, կը զօրանայ, եւ վերջապէս կը հասնի կը գտնայ զքեզ :

«Անոնց մէջ չենք սորվիր քրիստոնէական ջերմեռանդութեան գաղտնիքը, ապաշխարութեան արցունքները, զղջացեալ եւ խոնարհ սրտի մը ողջակէզը, մանաւանդ այն պատուական բաժակին շնորհքն , որն որ կը պարունակէ մեր փրկագործութեան գինը :

«Անոնց մէջ չենք լսեր այն քաղցր երգը . ո՛վ հոգի իմ , հնազանդէ Աստուծոյ, վասն զի ինքն է քու Աստուածդ , քու Փրկիչդ, քու պաշտպանդ. վաստակութիւնդ իրեն վրայ զնելէն վերջը՝ ի՛նչ բանէ կը վախնաս :

«Անոնց մէջ ո՛ր պիտի գտնանք սա քաղցր հրաւերը. եւ կէք ինձի դուք որ բեռնաւորուած եւ յոգնած էք, ես զձեզ կը միխթարեմ եւ կը հանգչեցնեմ :

«Այն գիտուն փիլիսոփաները չեն գիտեր որ մարմնացեալ Բանն Աստուած, հեզ ու խոնարհ սիրտ մ'ունի : Ո՛հ յաւիտե-

նական գաղտնիք. դուն, ո՛վ Աստուած իմ, ծածկեցիր այս բաներս զխտուեններէն, խմաստուեններէն, եւ յայտնեցիր տղայոց եւ խոնարհ անձանց:»

Ահաւասիկ այս ճշմարտութիւնները հեզհեռաւ կը տպուորուին Օգոստինոսի հոգւոյն վրայ, քանի որ մտադրութեամբ կը կարդայ այն առաքեալն, որն որ «տրոսպս առաքելոց» կ'անուանէ ինքզինքը, եւ այնքան սքանչելեաց տեսարանը կրնայ ըլլալ որ չհիացնէ այնպիսի հոգի մը:

«Ո՛հ, կը գոչէ գիրքը գոցելով, ինչ տարբերութիւն մէկ կողմէն նշմարել հեռուէն, վայրենի բարձր քարածայռի մը վերայէն խաղաղութեան այն սուրբ քաղաքն, որուն մէջ մտնալու համար՝ որչափ ալ աշխատուի, ճամբան չգտնուիր. եւ միւս կողմէն գտնալ այն ճամբան, եւ այն ճամբուն վրայ առաջնորդ մ'ալ ունենալ. որն որ կը կառավարէ եւ կը պաշտպանէ զմարդ այն անգութ աւազակաց դէմ, որոնք անոր կորուստը կը դարանեն:»

Ըսել է թէ Օգոստինոսին մտաց վրայ պատած յետին ըստուերներն ալ կը փարատին, սրտին սառոյցները կ'ըսկօին հալիլ, լուսոյ հետ փափուկ զգացմունքներ ալ կը փթթին, եւ վերջապէս Օգոստինոսին զմայլած աչաց առջեւ քրիստոնէական մշուշապատ ափունքն իրենց պայծառութեամբը կը նշմարուին. այսուհետեւ զիւրին է գուշակել թէ վաղ ընդ փոյթ պիտի մտնայ այն Աստուծոյ նաւահանգիստը՝ զըջման յաղթական զրօշակին ներքեւ:

(Շարայարեյի)

ԿՈՄԻՏԱՍ Ա. ՈՍԿԵԱՆ

ԱՌՁԵՌՆ

Բ Ա Ռ Ա Գ Ի Ր Ք

ՀԱՅՆԵՐԷՆ-ԳԱՂՂԻՆԵՐԷՆ

Նոր տպագրութիւն (երկրորդ)
Ուղղեալ եւ յտեղեալ
աւելի քան 50000 քառ., սճ եւ այլն,

Սոյն օգտակար գործ՝ կը բովանդակէ հայերենի ընթացիկ բոլոր բառերէն զատ՝ զխտական եւ արուեստական բազմաթիւ բառեր, սճեր եւ ստացուածներ, իրենց կազմ, թարգմանութեամբն: Բառից զանազան առումները բացատրուած են բազմաթիւ օրինակօք:

Գործոյն վերջն աւելցուած է զազգ. լեզուի անկանոն եւ պակասաւոր բայից պարզ ժամանակներու ցանկն՝ հանգերձ պիտանի եւ կտրեւոր ծանօթութեամբք: Էջ իբր 1000, բնտիր թուղթ, մաքուր տպագրութիւն:

Գին	{	զօրաւոր քառ.դսնէ: զաճեկան	25
		լաթակազմ	» 27
		կիսակաշի	» 32

Կեդրոնատեղին է Յ. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ վաճառատուն, թիւ 27, Ֆինճանօրար, Կ. Պոլիս: Կը գտնուի Պ. ՊԱԼԵՆՏԻ եւ բոլոր հայ գրաթանաւոց քով, ինչպէս նաեւ Բերա, Մեծ փողոց, ՎԱՅՍԻ եւ ՔԱՅԼԻ գրաթանաւոցները, եւ Ղարաթիա Մանուտիկ: Աստուկի, թիւ 42, ՌՕՄԱՆ եւ ԸՆԿ. Թղթաւաճառատնոցն:

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պոլսոյ համար 40 դանեկան:
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

Խորաքանչիւր թիւ 2 դանեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եեշիլ փողոց
Թիւ 1 , ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N ° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولنشد